

Աղետքներն Աշխաղագերն կը ծագրէ  
Պատող ծովուն պետութիւններ անմատուց,  
Եւ նորանոր ափերու, նոր ասազերու  
Կուսուցան թըլուառութիւն և արցոնք:  
Քաղ արդ ո՛վ հայր բարեպաշտից: Քեզ՝ արար  
Եւ բախազոր, ու սերներիդ բորտիւնն  
Աղնաւական կը խոկայ հուրծես: Պիտի  
Համե՞թ Բնդպէսն նըստոծ՝ լուրիկ ու անըշան  
Խաղաղ վրանիդ շուրիկն կես օրուան գէմ,  
Հասրդ մնուցի ու հանգըրուան անուշան  
Ափերու քով, քեզ երկանիկ գործեցին  
Եղանակ գեմքին եթերային երկային  
Ջամբորներու, և ինչպէս, ո՛վ ինստուն  
Մերեկայի որդի, ՚իրուան գէմ՝ զլեկ՝  
Ջընորին բով զեղչակն, ու զըւարժ  
Ջօսանիքներով, հովհաներով ալուրով  
Քաղցրիկ հովինն մէջ Արամեան խոցեց սեր  
Ջընաղազեղ Լաբանոււշըն. անյալթ սէր՝  
Որ զինք երկար ախորներու և երկայն  
Տաղնապներու և տուայտարի միտեցուց,  
Եւ ստրկերին ճառայրնեման զար բեռան  
Յօնարակամ լընեց հոգին քաջարի:  
Եղաւ ասուցիւ, եղաւ (և մին պատրասով  
Ոստուերով չնեն արածեր եղոն աւանեան  
Եւ համբաւին զըրյացն ամբուխ ծարաւ.)  
Եղաւ բարի ատեն մը մեր արիննին,  
Եւ հանելի, սիրուն թըլուառ պս երկիրն,

Ու վաղացիկ մեր դարն՝ ոսկի սահեցաւ.  
Ու թէ կունակը շինջ կամի կոռողեր  
Մայրենական մայսերու կողին, և ոչ ալ  
կը մակաղեր խառըն վարդին հետ ուշաբրն,  
Եւ կամ հովիւր խաղալով կը տանէր  
Գոյսեր աղօիւր բայց անձեռի իր ճակաբ զրին  
Եւ վըստերուն կ'առեր սերունցը մարտուն  
Զերե հոգերէ. չորուիւ անուշ պատրամինն  
Ջըգուած զանիւու օրէնքիւրուուն վրայ բնութեան  
Եւ երկներին, չորուիւ դաւոց զրյաներու  
Եւ նախնի նուրբ բօղին. և մեր յուսում գոն  
Դաւակն հանգարու նաւաւանգիստը հասուտ  
Գուլիքունուն լայն անսառաց մէջ այսօքս  
Լու ծերել մ'երջանիկ հոգը տըլքայն  
Զի կըտեր կուրիչն անոր, ըըպիւր երր ու մեց  
Զի մաշեցներ մարմինն անոր, կ'երակուր  
Կը հոյմայմէտ անսառը, փառը ժայռին  
Բնակարան, չուր՝ ջրարբի հովիտ. յանկարն  
Անակընկալ կը հանիսի սեւ մահուան օրն:  
Եղեամաթիւր յանդընութեան գէմ մեր՝ ո՛վ  
Ըստօն ընտօնեան պետութիւններ անաշատապան.  
Մոլուցըը մեր անպարանի կը բնայ  
Ափերն, պըտերն, ու հանդարտիկ անտառներն.  
Գըրծուած մարտոց կ'առուցանէ տաղնայիններ  
Նոր, անձանօթ իղձեր, ու մերկ' քախըստեայ  
Երջանկութիւնն կը վանէ ծայրն երկիր:

Հ. Ա. Պազրինեան

## ԿԱԹՈՂԻԿԵԱՅ ՀԱՅՈՅ ՏԻՐԱՄՈՐ ԹԱԼԿԱՑՄԱՆԸ ՆՈՒԻՐԵԱԼ

ՆՈՐԱԿԱՆՈՒՅՑ ՄԱՅՐ ՅԱԻԿԱԿԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ Ի ՍՈՒՐԲ ԵՐՈՒՍԱԼԵՄ

Յամին 1895, երբ տողերուա գրողը  
բաղդ կ'ունենար՝ հանգուցեալ Վ. Հ. Մա-  
նուէլ Վ. Քաջունուց ընկերակցութեամբ՝  
սուլք երկրի տնօրինական սեներուան այ-  
ցելել, սիրալիր հիւրընկալութիւն կը զըտ-  
նէր կաթող. Առաջնորդ Յովակիմ Ե. Վ.  
Թովմայեանէն իր իսկ ձեռքով յօրինած  
նորակառոյց Առաջնորդարանին մէջ. հիւր-  
ընկալութիւն մը՝ որ որչափ պարզ էր և  
համեստ, այնչափ եւս խոր տպաւորութիւն  
և քաղցր յիշատակներ թողուց հեռաւոր  
հիւրերուա վրայ: Ավատաւորաց նուէններով  
ու նկարուց զարդարուած քառակուսի մա-  
տուռ մը կար այն ժամանակ, որ առժա-  
մանակեայ կ'երպով աստուածային պաշտա-

մոնքը կատարելու համար յարդարուած  
էր. իսկ բոն սրբատեղույն վրայ հիմնար-  
կուած տաճարին որմերը – հազիւ թէ մէկ  
մէտր հիմէն վեր բարձրացած՝ կը մային  
կիսականգուն – չըսեմ թէ բոլորովին ե-  
րեսէ ձգուած – և կը սպասէին կարծես  
թէ՝ իրենց խնամու և փութաշան հիմնար-  
կոլին հետ՝ բարերարաց օգնութեանն եւ՝  
ի կատար հասնելու համար: Յատակէն  
աստիճանաւոր անցքով մը եկեղեցույն հետ  
հաղորդուող ստորերկրեայ մատուիկն, որ  
Տիրամօր Թալկացման հինաւուրց՝ բայց  
նորագիւտ տեղին կը ներկայացնէ, սրտա-  
շարժ և ուշագրաւ յիշատակներով, այն  
ժամանակէն ի վեր միակն էր՝ որ կու գար

կենդանացնելու յիշեալ տաճարի առժամաւ-  
պէս լքուած որմերու ամայութիւնն և տրի-  
բութիւնը : Զի մոռնամ ըսել՝ թէ եղան  
մեզ ուզեկցող ուխտաւոր եկեղեցականնե-  
րէն ումանք, որոնք մեր տուած տեկեկու-  
թիւններէն և յորգորներէն շարժեալ փու-  
թացին այդ նուիրական նկուղին մէջ կա-  
տարելու իրենց պատարագն և ջերմուան-  
դութիւնը :

Իրաւ է որ այս և ուրիշ բարեկաշտ  
ուխտաւորաց այցելութիւններն՝ եռանդուն  
առաջնորդին հետ՝ մեզ եւս մեծ ուրախու-  
թիւն կը պատճառէին և ապագային հա-  
մար ալ գեղեցիկ յոյսեր կը ներշնչէին,  
բայց ես ի նկատի առած մէկ կողմէն ձեռ-  
նարկած գործի և անոր հարկաւոր ծա-  
խուց մեծութիւնն, և միւս կողմէն ալ նիւ-  
թական միջոցաց պակասութիւնը, ոչ միայն  
չէ կրնար համոզուիլ՝ որ օր մը այդ տա-  
ճարի շնուրթիւնը յաջնողութեամբ պիտի  
աւարտէր, այլ նոյն իսկ բազմիցս անոր կի-  
սականգուն որմերու դիմացէն անցուարձ  
ըրած պահուն՝ զբեթէ միշտ այս տիպուր  
նախազգացումը կ'ունենայի . ՞ ո գիտէ թէ  
ասոնք եւս օր մը հողին պիտի չհաւասա-  
րին՝ թաղելով իրենց ներքեւ այնքան դրամ,  
քիրտն և վաստակ և ամէն ակնկալութիւն:  
Եւ ես չէի կարող այլազգ խորհեև, հիմն  
ունենալով ինձ մանաւանդ յիշեալ Առաջ-  
նորդին ցաւած սրտով և վերապահութեամբ  
ինձ հաղորդած մի քանի տիսուր եղելու-  
թիւնները :

Այսայն որչափ մեծ եղաւ զարմանըիս  
հետ՝ նաեւ յանակնկալս զգացած իմ ու-  
րախութիւնը ներկայ տարւոյս, երբ տեսայ  
Պր. թ. Խաչատրւեանի լուսանկ. գործա-  
րանէն այնքան շքեղ կերպով հանուած  
Ալբիւմը, զոր թովակիմ Մ. Վ. Թովմայեանն  
համած էր Գահիրէէն յդել նուէր Միրիթ.  
Մայրավանացս, և որ կը ներկայացնէր մեզ  
Տիրամօր թալկացմանը ծօնուած նորակա-

ոյց տաճարը՝ բոլոր իր փուլերովը կա-  
տարեալ: Աչքերուս չէի կրնար հաւատալ՝  
մուցով բեւեռուած ըլլալով գեռ 1895ի  
կացութեան վրայ. բայց երբ նկատեցի յի-  
շեալ գործունեայ վարդապետը տաճարիս  
ներքնայատակում տարածուած լաստերուն  
վրայ բազմած, որ ձեղունէն կախուած ա-  
ռասանը բռնած կը կենար՝ ճիշտ մի և նոյն  
առոյց, Կորովի և արտայայտի զիբքին  
մէջ, զոր տեսած էի յիշեալ թուականին,  
մանաւանդ երբ նկատեցի ցիչ հեռուն –  
գործաւորաց և իր մէջ տեղ – կանգնած  
և ուռնացեալ թոռնիկն եւս, զոր 4–5 տա-  
րեկան հասակին մէջ տեսած էի, և որ  
այժմ իրը մանաւկողող այդ նուիրական  
տաճարի շինութեան սանդուխիր բռնած կը  
նկարուէր զուարթազին, ալ համոզուեցայ  
որ տեսածն իրականութիւն է, այսինքն  
յունական իաշածեն խարսխաց վրայ կանգ-  
նած հայկական<sup>1</sup> տաճարն, որ իր հյա-  
կապ զմբէթովը բարձր ի գլուխ կանգնած  
կը փայլի ոչ միայն իր սրտազրաւ առան-  
ձնութեանը, այլ և ուրոյն սուրբ քաղաքի  
համապատկերին մէջ, կարծես թէ զարեր  
ամրող նոյն քաղաքին և տնօրինական  
տեղեաց հետ յաւերժմանալու անխախտելի  
յուսով: Եր ովէ է՝ որ այդ նիւթապէս ան-  
կարելին՝ կարելի ըրաւ և ի պարծան կա-  
թողիկեայ հայոց այդ յաւէժ յիշատակաց  
արժանի կոթողը կանգնեց, առանց անտես  
առնելու բարեգործ սատարողաց արդին-  
քը, իրաւամբ կրնանը ըսել – և պէտք է  
ըսել ի սէր ճշմարտութեան – թէ Ցովա-  
կիմ վարդապետի աննկուն կամցն և յա-  
րատեւ և իմաստուն գործունէութիւնը՝ հան-  
դէպ ամէն կերպ զժուարութեանց և ար-  
գելներու: Այսո՛, իր և Աստուծոյ գործին  
անձնանուէր Առաջորդս՝ այսու ակներեւ ցոյց  
տուաւ, թէ ստուգի կամեր՝ կարենալ է:

Մեր անկեղծ ու խորին իննդակցութիւն-  
ները կը կրկնենց նաեւ այսօր հրապարա-

1. Արդարեւ հայկական է այն ոչ միայն անոր համար՝  
որ սեպականութիւն է հայ-կաթողիկեայ Հասարակու-  
թեան, այլ նոյն իսկ իր ճարտարապետական ժեւով յար

և նման հայկական հինաւորց եկեղեցիներուն. վերին  
զմբէթը միայն բացառութիւն կը կազմէ, որը երանի թէ  
կաթուղիկէ ժեւով աւարտած ըլլար:

կաւ, զոր ինչ զգացինք և արտայտեցինք առանձինն նամակաւ, որուն նա ինքն զգածուած կերպով պատասխանած ժամանակ, հաճեցաւ յղել ինձ բաց ի ընդհանուր յատակալիքն՝ նաեւ համառուի պատմական տեղեկութիւններ նորաշէն տաճարի նախկին վիճակի և շրջութեան մասին։ Կը ցաւինք՝ որ « Յազմավէպ »ի միջոցի անձկութեան պատճառաւ դժուար եղաւ հոն զետեղել յուղարկուած յատակալիքը, թողլով զայն յարմարագոյն պատեհի : Այժմ

Զմեառու վանքը վերադառնալուն՝ տեղը պարապ մնաց : 1872ին սկիզբները անարժանաբար ցահանայ ձեռնազրուելովս, բնիկ Երուսաղէմացի ըլլալուս համար՝ մեծաւորները պատշաճ զատեցին զիս Երուսաղէմամբել նոյն տարւոյն Մարտին վերջերը նախորդին նման՝ լատին Պատրիարքարանին մէջ ընդունուեցայ, իւ այստեղ 17 տարի կենալէն վերջ, ազգային Առաջնորդարանին շնչնը աւարտելուս պէս, անտեղ փոխազրուեցայ:



Գատկեր ՄԱՅՐ ՑԱԽԱԳԻՆ ԵԿԻՂԵցՈՒՅՑ :

Կը հրատարակենք Թարիացման տաձարի արտաքին տեսիլը միացն, իւր իսկ տուած տեղեկութիւններովը, որոնք են հետեւեալքն.

« 1856ին կ. Պօլսեցի Մըսըրըեան Անտոն Գէյին 1,600 օսմ. ոսկոյ առատածեռն նուէրովը՝ սրբավայրոս զնուեցաւ, ջանիւր Զմեառեան Միաբանութենէ Դաւթեան Եերովք Վ. ին, որ 1854ին Գրիգոր Բ. Կաթողիկոսին հրամանաւ Երուսաղէմ զալով՝ լատին Պատրիարքը՝ իւր Պատրիարքարանին մէջ իրեւ իր քահանաներէն մէկը զինքը ընդունեցաւ . սոյն Վ. ը 1865ին

Այս նուիրատեղիս Ճանապարհ իւալին վրայ գտնուելով, մէջը կը գտնուի երկու կայանք (stazione), այսինքն, Երրորդը՝ ուր Քրիստոս Տէրն մեր առջի հեղ խաչին տակը ընկաւ. Զորորորդը՝ ուր խաչարարձ Փրկիչն կակծագին Մօրը հանդիպեցաւ :

1876ին 9 ½, մեթք երկայնութեամբ, Յայնութեամբ և 5 բարձրութեամբ՝ երեք փոքրիկ գմբեթներով փոքր մատուռ մը շինեցի :

Զորորորդին վերայ՝ ոշխոյն Հեղինէ մայր

մեծին կոստանդրիանոսի՝ հյուակապ եկեղեցի մը շինած էր, որը լատինց Spasimօ կը կոչէն, ոոյն եկեղեցիս, ժամանակաց արկածից հետեւանօք, հիմնայտակ եղած էր, մահմետականաց կողմանէ : Եւ վրան ախոռներ շինած էին, բայց, շատ մը լատին պատմագրաց զրութեանցը և տեղացի քրիստոնէից աւանդութեանցը համաձայն, ոոյն ախոռներու մէջ Երուսաղէմայ կառավարչին կողմանէ զրուած ձիերը՝ աստուածային հրաշիք հետագիտէ սատկելնուն պատճառաւ՝ ախոռները երեսի վերայ թողուկ ստիպուած էին: Յետոյ՝ երր Սուլթան Մէլիմը յամին 1517ին Երուսաղէմին վերայ տիրեց, ոոյն տեղույն վերայ արանց և կանանց երկու փառաւոր բաղնիքներ շինեց, և անոր համար տակաւին մինչեւ այսօր տեղու Համմամ ըլ Սուլթան կը կոչուի: Սակայն և այնպէս, Աստուծոյ հրաշրով՝ թէ պատմագրաց և թէ տեղացի տաճիկ և քրիստոնեայ բնակչաց ըսածներուն համեմատ՝ ալեւոր ծերերու, և ճերմակ շղարշով հագուած կնիկներու ուրուականներուն երենալով՝ լուացոյները ահաբեկած՝ բաղնիքներէն գուրս կը փախչէին. այնպէս ո՛ր տակաւ առ տակաւ լուացողներուն թիւը նուազելով, ոոյն բաղնիքները եւս լրուցան. և կամաց կամաց աւերակ դարձան, մինչեւ տէրութիւնը ծախել ստիպուեցաւ: Աս պատմութիւնները ես ինքնին լսած եմ հանգուցեալ հօրմէս. և շատ մը տաճիկ և քրիստոնեայ ծերերէն և պառաւներէն. որպէս թէ իրենք ալ լուացուած ժամանակնին տեսած ըլլան ան ուրուականները: Եւ ասոր համար զբեթէ ամէնքն ալ կը խօսէին թէ սուրբ Աստուածածին չուզեր որ իր տեղը պղծուի, այլ վրան նորէն եկեղեցի շինուի: Ես սկիզբները աս խօսցերուն հաւատք չէի ընծայեր. բայց յետոյ ընծայել սկսայ՝ երր եկեղեցւոյն շինութեան ժամանակ՝ հանդիպած հազար ու մէկ անյաղթելի խոչընդոտներուն՝ անակնուննելի յաջուղութեամբ հետովչետէ փարատիլը կը տեսնէի:

Աս հաւատք աւելի կը հաստատուէր, երր ալ լսեցի տեղույս ցաւագին Տիրամօր

հրաշագործութեամբը ի Գաղղիա երկու անրութելի հիւանդութեանց անմիջական թժկութիւնը. որոնց համար 5,500 ֆրանք ընդունեցայ նուէր Այսցան բաւական համարելով, գամ հիմայ եկեղեցւոյն շինութեանը վերայ:

1880ին Գաղղիոյ և ուրիշ կողմանց բարերաներէն նուէրներ գալ որ սկսան, ձեռք զարկի Spasimօյի եկեղեցւոյն իրը 20 մեթրի բարձրութեամբ լեռնացեալ գեղագէց հողերը և բաղնիքները պեղել՝ քաշել՝ և քաղցէն դուրս թափել տալ, արդի ճամբարյէն 7 մեթր խորութեամբ իջնալէն յետոյ. երր գտայ եկեղեցւոյն մուզայից յատակէն անաւելք մնացած մէկ մասը, և անոր մէջ շինուած գոյնզգոյն հողաթափները, և անոնց կից՝ լատիններէն և յունարէն քարէ արձանագրաց երկու կտորներ, սրտիս ուրախութենէն երկու տարուան քաշած լուսնայորդ աշխատանքս և զիթէ 10,000 ֆրանքաց ծախեց բոլորովին մոոցայ: Աս գոյնզգոյն մուզայից յատակէն և հողաթափներուն լուրը բոլոր քաղցին մէջ տարածուելով, ամէն ազգի եկեղեցականը և աշխարհականը տեսնելու կու գային: Յունարէնի արձանագրութեան կտորը և ոչ մէկը կրցաւ մեկնել. իսկ լատիններնին վերայ զրուած Sima վանկը միայն բացայայտ ըլլալով, ամէնն ալ մեկնեցին թէ Spasimօյին վերջին վանկը պիտի որ ըլլայ, և ան հողաթափները շինուած են: Ամենասուրբ կուակին կեցած տեղը նշանակելու համար, երր խաչարած որդուոյն հանդիպեցաւ: Ասոր համար միանչեանը Առաջնորդ ուխտաւորաց (Guida) զրբերուն մէջ, յիշեալ յատակին գտնուելուն պատմութիւնը տպազրելով՝ հաստատեցին թէ ան երկու հողաթափները ցաւագին կուսին կեցած տեղը նշանակելու համար քանզակուած են:

1884ին յատակէն չորս կողմի հիմերը, որոնց խորութիւնը 16 մեթրի կը հասնէր, արդէն փորած և պատրաստած ըլլալովս ահազին քարերով և կրային տղմով լցնելէն յետոյ՝ ձեռք զարկի սոյն յատակին վերայ քարաշէն գետնափոր մը շինել, շատ

հաստ պատերով, և միջի քառակուսի երկու շատ հաստ ոտքերով (առանց պատերը համբելու) 15 մետր երկայնութեամբ, 13 լայնութեամբ, և 5 բարձրութեամբ : Եւ մէջը տախտակէ Յ խորան կանգնեցի, որոնց ձախակողմեանը երկու հողաթափներուն վերայ եկաւ : Աս խորանին վերայ զրի թարթէն եկած Ամենասուրբ կուսին խաչարարձ որդույն հանդիպած արձանը, որուն նման այնպիսի սրտաշարժ արձան մը Երուսաղէմ տակաւին եկած չէ : Գետանափորին կից՝ շինեցի եւս ընդարձակ ջրամբար մը, 13<sup>1</sup>/<sub>2</sub> մետր երկայնութեամբ, 9<sup>1</sup>/<sub>2</sub> լայնութեամբ և 6 խորութեամբ . և ասոր մէջ ալ կան երկու հաստ ոտքեր : Այս գործերուն վերայ 40,000 ֆրանգէն աւելի ծախս ըրբ :

1885ին սկսայ շինել, 18 սենեկէ բաղկացեալ, Յ զստիկոնէ Առաջնորդարանը, որոնց վերայ 32,(00)0 ֆրանգի չափ ծախուեցաւ : Ասոր հիմերուն խորութիւնը մինչեւ 10 մետրի կը հասնի :

Առ ժամս ազգային ուխտաւորները սոյն Առաջնորդարանին մէջ կը բնակեցնեմ, մինչեւ որ եկեղեցւոյս ետեւի երկրին մէջ հիւրանոցը շինուի : Առաջնորդարանին դիմացն ալ 6 սենեակ ալ շինած եմ, որոնց վերայ միայն 5,000 ֆրանգի չափ գացած է, որովհետեւ զին պատեր կային :

Անկէ յետոյ՝ Եւրոպայէն կաթիլ կաթիլ եկած նուէրները՝ իրարու վերայ բարդելով, երբ 7-8 հազար ֆրանգի կը հասնէին, Գետնափորին և Ջրամբարին վերայ (առանց պատերը հաշուելու) 25<sup>1</sup>/<sub>2</sub> մետր երկայնութեամբ, 15<sup>1</sup>/<sub>2</sub>, լայնութեամբ և 12<sup>1</sup>/<sub>2</sub> բարձրութեամբ, առանց հաշուելու գմբեթին բարձրութիւնը որ 10 մետրի կը հասնի, քարաշէն եկեղեցւոյն՝ Աւանդատան և Զանգակատան շինութեան գործը առաջ տանելու կ'աշխատէի : Ու երբ սոտակը կը հատնէր շատ անգամ բռնած գործը լմիցնելու և կապելու համար՝ 5-6 հազար ֆրանգի փոխ առած՝ վերայ կը դնէի, և անկէ յետոյ գործը կը զաղբեցնէի : Այսպէս ընթանալով՝ հազիւ կրցայ անցեալ տարի եկեղեցւոյն բոլոր արտաքին շինելու լմիցնել :

Ներքին գործերէն լմիցուցի միայն առաստաղներուն ծեփը, և անոր երկնագոյն իւղաներկը, ոսկէզօծ աստեղներով, հրեշտակներով, Աւետարանչաց իւղաներկ կը տաէ չորս պատկերներով և այլ և այլ զարդերով : Ներքին մասած գործերը՝ անկէ յետոյ զաղբեցուցի, մինչեւ որ ողորմածն Տէր ուրիշ ողորմութեան դռներ բանայ : Աս գործերուն վերայ 82,000 ֆրանգի մտքաց, որոնցմէ առ ժամս միայն 5,(00)0 ֆրանգի չափ տալիք ունիմ: Թէեւ առ ժամս և ոչ մէկ տեղէ մը նպաստ մ'ընդունելու յոյս շմաց ինձի, բայց բանի որ Աստուածային անհուն ողորմութիւնն՝ իւր կարողութիւնը յայտնելու համար՝ ինձի պէս ողորմելի քահանայի մը ձեռոց այսպիսի փառաւոր գործ մը յառաջ տարաւ, կատարեալ հաւատց ունիմ որ վերջապէս ի մօտոյ և կամ ցիչ մը անհագան ի կատարն կը հացնէ » :

Այս տողերս կարգացող ազգամէր և բարեկործ հաւատացեալները, լիայսոյս ենք, թէ չպիտի զլանան հանգանակէլ իրենց լուման առ սոս Ֆիրամօր՝ նուրբական տաճարիս շինութեան մնացած պարտըը գոցելու և ներքինը յարդարելու պէտց եղած անհրաժեշտ ծախցերը հայթհայթելու համար, որով պսակած պիտի ըլլան անխոնջ վաստակաւորին երկարատեւ աշխատանքն և միանգամայն մասնակցած ազգային սուրբ գործին: Իսկ նուրբական եկեղեցին և Առաջնորդարանը իր փայլին և անեղութեանը մէջ պահելու և միանգամայն իր նպատակին ծառայեցնելու համար, անհրաժեշտ հարկաւոր է: Որ այն տեղ կամ մի ցանի բցյուրե հաստատուին և կամ փոքրիկ կղերկիուարան մը, առանց որոյ բազում ծախիւց և աշխատանքով կառուցուած Արբավայրս՝ կամ յընթացս ժամանակաց պիտի աւերուի և անշքանայ, և կամ պարտուց տակը ճնշուած և լրուած վերջապէս վաճառուի և օտարանայ: Լսածէս, ոչ միայն զնելու գաղափարն, այլ և առաջարկն իսկ ըրած են Եւրոպացից այն օրէն ի վեր երբ յայտնուեցաւ Արբավայրս, զիտնալով թէ ինչպիսի յարգ և փայլ պիտ:

ունենար այն՝ մերձաւոր ապագայում թա-  
նիքուն Առաջնորդն իսկ տեղեակ ըլլալով  
անոր ապագայ պայծառութեանն ու մեծ  
կարեւորութեանը՝ ոչ միայն բոլորովին դժմ  
է անոր օտարացուցմանն, այլ և խոր կեր-  
պով համոզուած է՝ թէ վերը նշանակուած  
միջոցներով միայն պիտի կարենայ թալ  
յոտին իրը ազգային սեպականութին մը,  
և պատուաբք և օգտակար լինել ազգիս;  
Եթէ զիւրին բան չէ Երուսաղէմի մէջ այս-  
պիսի տեղ մ'ունենալ, ուր ամէն ազգ ա-  
մէն նկա կը թափէ տեղ մը կամ սրբավայր  
մ'ունենալ, մեծազումար դրամով, հետեւա-  
րար շատ և շատ ցաւալի պիտի ըլլայ մեզ  
անոր կորուսուը Հայ կաթողիկեայ ազգային  
վարիչներուն և մանաւանդ աննց ծայրա-  
գոյն զիւոյն՝ Հոգեւոր Տիրո՞յ կը մայ ու-  
րեմն այս կէտո լրջօրէն ի նկատի առնուլ,  
և պարտ ու պատշաճը ժամանակին տնօ-  
րինել, ըստ ամենայնի սատար լինելով  
լուսամիտ Առաջնորդին, որ ոչ միայն կը ը-  
ցածէն աւելի գործեց, այլ և պատրաստ է  
և ուժեղ աւելի եւս գործելու, եթէ բարձրա-  
գունից կողմէն աշակցութիւն գտնէ: Կը  
յուսանց թէ յոյսերնիս պարապ չպիտի  
ելնէ:

Հ. Բարսեղ Վ. Սարգսիս

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ

## ՏԻԲԵՐԻՍԻ ՆԱԽԱՎԱՐԾ

(Ծար. տե՛ս էջ 461)

ԳԼՈՒԽ Ժ.

## Հ Ո Ո Վ Մ

Եթէ մէկը Հոռվմը տեսնէր Դոմետիանոսի, Նիրուսի և Տրախանոսի ժամանակ, ապշած պիտի մար հուրով յարատէ աղմուկին վը-  
րայ: Ապրանեներով բռնաւորուած կապեր կ'եր-  
թային ու կու զային ճամբաներուն մէջ, որութ  
խնուած էին յունական, սախական և ափի-  
կական տարածներն հասած մարդիկներու: Երբուն  
վախառուուներն բարձրածայն կը պուային, մաս-  
նաւորապէն ապիտեղն ծախողներն ու գերեվա-  
ճառներն, որոնք խանութներուն առջեւ ցոյցի  
կը զնէն իրենց մարդկային վաճառքը և բար-  
ձրածայն կը գուապանէին աննուց յարուց: Գերե-  
ներով ցըազապուած նշանաւոր պատրիկներ՝ մե-  
հանաներէն կ'ելէին ու անէն ուղարկի կ'երթա-  
յին թատրոնները, որոնք իրը ժողովարաններ  
էին անառակ մարդիկներու, այնաս որ մարդ  
մը կրնար իր կինը արձրկել եթէ առանց իր հա-  
ւանութեան հուն գնացած ըլլար: Միմուներն և  
անպարաններն կը ներկայացնէին իրենց խաղե-  
րը ճամբաներուն երկայնութեամբ. հովանաւոր-  
ներն փսխառով և ծիծառելով կը վազէին ող-  
ջունելու համար իրենց զախապանը տատարկա-  
պրուներն կ'երթային կամարակապ սրանները՝  
լսելու համար օրուան նոր լուրերը. պատրիկու-  
նիներն կառքերու վրայ նստած՝ ցոյց կու սային  
իրենց շքեղ զգնուներու: վերջապէս մարդիկներու  
գոսակարգի շարունակ փոփոխութիւն մ'էր, շա-  
րունակ պարապ մը ապէցինելու չափ: — Իսկ եթէ  
մէկը տեսնէր Հոռվմը կոստանդիանոսի ժամա-  
նակ, բոլորովին տարբեր պիտի երենար ի-  
րեն, որուած էին հեթանոսական մնաններն՝  
որոնց մէջ առաջ կը կատարուէն սովորի խոր-  
հուրուններ, ամեռին կ'ազօթէր թրիստոնէական  
եկեղեցիներուն մէջ՝ որոնք բաց էին ամենուն,  
և խաչ կը բարձրանար կոթողներուն ծայրը. Հրապարակախոսներն այլ եւս չէին արտասաններ  
ճամբաներուն վրայ տարփական բանաստեղծնե-  
րու սունաւորները, և ոչ միմուներն հրապա-  
րակաւ կը ներկայացնէին ամօթխածութեան վը-  
նասի տեսառանները, և ոչ ալ կարաւլուիներն  
կը պարէին փայտեայ բամբուներու այսին  
հնչմանը՝ հաւացնելու համար պատրկապորտ ան-  
առակ պասանիները: Հոռվմ միշտ ազմկալից  
էր, բայց աւելի պարկեցաւ. մեղաւոր կինն մա-

## Լ Է Ռ Ա Ր Տ Ւ

### Ա Ն Հ Ո Ւ Ն Ը

Եղաւ ինձ միշտ սերելի բւլուս ամայի,  
Եւ ծանկապատը՝ որ այժման կողմերէ  
Ալք հեռաւոր որդիզուն կը կըորէ:  
Բայց նրանելով երբ կը նայիմ, մըութիս մէջ  
կը նըկարեմ՝ սակէ անդին միջոցներ  
Ախճայրածիր և լուսթիւններ գերբանական,  
Աւանենախոր անդրութիւն, որուն մէջ  
Գիշէ կը մշնայ որ զարսակա սերսն: Եւ երբ  
Այս տունկերուն մէջ կը լսուն լուզին,  
կը բաշտածեմ եւ այս անուն լըսութիւնն  
Այս ճայինի եւս. ու կը յերեմ յաւեն եւ,  
Մշեած զարերն, ու կը նախանի և ներկան,  
Ու ձախն իր: Այսպէս անհունին միջն այս  
Կը խեղադի մշամածութիւնս խորասոյզ.  
Ու նաւեգեկի քաշցը է ինձ ապ ծովուն մէջ:

Թրգմ. Հ. Ա. Ղազարս